

Մ Ա Ն Ր Ա Վ Է Պ Ք

Ա Ք Ս Ո Ր Ե Ա Լ Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ն

Ընդ մակադրովս՝ կը փափագինք անփորձ երիտասարդութեան մտաց և դատողութեան առջին ներկայացընել ոչ հինաւուրց գէպք մի, յորում՝ յայտնի պիտի տեսնուի՝ թէ որչափ մեծ բարեբաղդութեան պատճառ է՝ ծնողաց օրհնութեան արժանի լինելն, և ընդ հակառակն ինչպիսի մեծամեծ աղիտից նշան և գուշակ՝ անկից զուրկ մնալն։

Փարիզու Գաղղիական քատրոնիկն (Théâtre Français) մէջ՝ մեծ յուզմունք և պատրաստութիւն կար 1696 նոյեմբեր 24ն։ Առաջին անգամ պիտի ներկայացուէր 'ի թատրոնի հռչակաւոր Շռդրորք (Le Flatteur) կատակերգութիւնն՝ հինգ հանգիսով։

Մատենագիրն քսանուհինգ տարեկան էր, և կ'ընէին թէ մեծ հանճարոյ ցոյց կու տար։ Բայց այս գովեստին վրայ վերջարանմի ևս կը յաւելուին ըսելով թէ հեղինակն 'ի բնէ բերեալ էր շողջորթելու, և յանգէտս՝ իւր երկասիրութեան մէջ՝ ճշգրիտ նկարագիր ըրեր է իւր բռնած ընթացքին։ Վերոյիշեալ թատրոնին ամենօրեայ յաճախորդք՝ դահլճին մէջ ստէպ ստէպ զարմացմամբ կը կրկնէին հռչակաւոր հեղինակին անունն՝ որ վէճուիէր կը կուշուէր. սակայն մատենագրին բարեկամներն և մերձաւորք լաւ գիտէին՝ որ կեղծ էր այս անուանակոտութիւնն։ Ունկընդրաց ոմանք կ'արգարացընէին զայն՝ յիշելով որ ֆաբրլէն ևս ինքզինիքը Մօլիէր անուաներ էր, և Պուալոյ իսկ միշտ Տէրաէօ կը ստորագրէր իր անուան տեղ իսկ այլք կը պախարակէին երիտասարդ բանաստեղծս՝ ըսելով թէ պէտք չէր շառագունիլ և ամաչել իր ծնընդեան և հօր անուան վրայ։

Դահլճն լի էր հետաքրքիր ամբոխիւ,

որք անհամբեր կը սպասէին տեսնելու՝ նորաստեղծ կատակերգութեան առաջին ներկայացումը։ Բանաստեղծին հայրն միամիտ և պարզ էր, թէպէտ և որդին՝ ոչ ազգեր և ոչ հրաւիրեր էր զինքը այն հանգիսին, սակայն ինքն յանձն առեր էր անկոչ հիւր լինել և տեսնել իր որդւոյն հանճարոյ փայլն և շքեղութիւնը։ Այս համեստ զեղացւոյն սիրտն ուրախութեամբ կը ճխար և երջանկութեան ծայրն հասած կը կարծէր ինքզինքը՝ տեսնելով իր որդւոյն փառքն։ Այս բարի հայրն՝ մեծամեծ զոհեր ու զրկումներ ըրեր էր՝ կարող լինելու իւր սիրելի որդին արժանապէս դաստիարակել, որոյ պտուղն արդ կը քաղէր։ Ուստի այս միամիտ հայրն՝ վճարելով որոշեալ ստակը՝ մտեր էր այժմ 'ի թատրոնն։ Թատրոնին յատակատեղւոյն մէջտեղի նստեր՝ և դողոջուն սրտով ուշ կը դնէր խօսակցութեանց։ Անընդհատ ծափահարութեանց աղաղակը լլեսելով ուրախութենէն կը նուաղէր, և որդւոյն պերճ յաղթանակաց վրայ պարզմտութեամբ հպարտանալով չկրցաւ ուրախութիւնը զսպել և մերձաւոր հանգիսականաց ծանոյց՝ թէ ինքն է տյս հռչակաւոր հեղինակին հայրն, իսկոյն ամենուն մտադրութեան և կարմացման առարկայ եղաւ. ոմանց սիրալիւր յարգանքն և այլոց բարեսիրտ բարեմաղթութիւնքն ընդունելով ուրախութենէն ի կատարեալ գիտովցաւ։

— Բայց, ներէ հարցմանս, բնական մերձաւոր հանգիսատեսն, ինչպէս մեր ծափահարած հեղինակին հայրութեան պատիւ ունենալէզ վերջը՝ բարձրագոյն և առաջնակարգ բազմոցաց վայելման պատիւը չես ունեցած։

— Գաշատիրտ հայրն պատասխանեց՝

որ իսկոյն կը ծանուցանեմ ձեզ պատ-
ճառը: Որովհետև որդիս ինձ հրաւի-
րանաց տոմս չէր յուղարկած: Թերևս
խեղճ պատանին կը վախէր՝ որ ներ-
կայացուա՞ր ձախորդ ելք ունենայ և ես
վշտանամ: Բայց նոյն իսկ այս դէպ-
քիս մէջ՝ պէտք չէր որ հոս ըլլայի՞ զին-
քը մխիթարելու համար: Կամ չէր ու-
զեր զիս իր բարեկամացներկայացընել՝
վախելով որ չըլլայ թէ իմ կօշկակա-
րի քաղաքավարութեամբս վարուիմ՝ իր
արժանավայել ընկերակցաց հետ: Ար-
դէն ամէկըք գիտեն՝ որ ես Ակադեմիա-
յի անդամ չեմ: Բայց զի՞քը գգուողաց
առաջիններէն մին կը փափագիմ լի-
նել, և յետոյ կը թողու՞մ զի՞քը իր հըռ-
շակաւոր ընկերութեան մէջ:

Այս պարզամիտ խօսակցութեան ու-
շադիրներէն մին էր նաև Լաֆոս քեր-
թողն, որոյ փոլիքէն թատրերոգը կը
խաղային. այս քերթողս շատ զգա-
ցուեցա՞մ տեսնելով այս միամիտ հօրը
ճշմարիտ գութն, և թէպէտ բաւական
հեռաւորութեամբ այն արուեստաւո-
րին վրայէն եղի հօտն առաւ, սակայն
երբներկայացուցն աւարտեցա՞ւ տարաւ
զինքը գերասանաց ժողովատեղին: Այս
սրահիս մէջ ամենուն խօսակցութեան
նիւթն հանդիսին յաջող ելքն էր: Խ-
կոյն երեցաւ մատենագիրն՝ շրջապա-
տեալ յազնուազգի երիտասարդներէ,
որք կը շնորհաւորէին միմանուն հեղի-
նակին՝ հանդիսին յաջող ելքն:

— Ա՛հ, սիրելի որդեակ, աղաղակեց
յանձնածակի զգածեալ սիրտ մը:

Եւ իսկոյն տեսնուեցաւ՝ յատակա-
տեղոյն պարզամիտ հանդիսատեսն,
որ ճեղքելով խուռն ամբօխը և բա-
զուկները բացած՝ կը զիմէր առ բանա-
ստեղծն՝ որ շրջապատեալ էր ապշած
և հիացած ամբօխի:

Բայց աւանդ, ինչու համար ճշմարիտ
պատմութիւնն կը ստիպէ զմեզ այս
դէպքն ևս գրելու: Ինչո՞ւ արդեօք հպար-
տութիւնն՝ որ սերմ՝ և պատճառ է այն-
չափ թշուառութեանց, յաճախ փա-
ռաց և արդեանց վրայ իսկ կը տիրէ՝
ծածկելով պայնս թանձրամած մառախ-

ղով: Բանաստեղծն այլագունեցաւ, և ետ
ետ քաշուեցաւ, ընդդէմ գրաւ ձեռքը
ձերունոյն զրկաց, և այս բառերս կա-
կաղեց:

— Ո՛վ ես դուն ես զքեզ չեմ
ճանաչեր բնաւ

— Ի՛նչ, Յովհաննէս—Մկրտիչ, ա-
ղաղակեց ձերունին սարսափած. մի-
թէ չես ճանչեր քու հայրդ: Հայրդ եմ
ես, Յովհաննէս—Մկրտիչ Բայց
մատենագիրն փախեր էր կրկնելով՝
« Զքեզ չեմ ճանչեր. և խեղճ հայրն՝
արտասուքն աչքը, գրեթէ անկնդան
մնաց, փառաւոր՝ բայց կարկամեալ
տկրմբին մէջ:»

Ի մերձակայից ոմանք՝ մեծ փութով
և խնամքով հետաքրքիր հարցումներ
ըրին այս բարեսիրտ մարդուն, բայց
սիրտն շատ խռոված լինելով՝ չկրցաւ
իրենց պատասխանել: Բարեսիրտ աղ-
նուական հանդիսատես մը՝ իր կառքն
առաւ այս բարի հայրը: Այս ամէն
դէպքերէս՝ միայն այս իմացուեցաւ,
որ բանաստեղծին հայրը բարեպաշտ
և աղքատ կօշկակար մ'էր, և բանա-
ստեղծս՝ որ իր անուան հոշակը սկսաւ
տարածել այն առաջին յաջողութեամբ,
միանգամայն և նախատանօք, ճշմարիտ
անուամբ կը կոչուէր Յովհաննէս—Մը-
կրտիչ Ռուսոյ:

Քանի մ'որ բանաստեղծին բարեկամ
ներն չտեսան զի՞քը: Արդեօք ի՛նչ խոր-
հուրդներ կը յուզէին իր մտաց և խրդճ-
մտանաց մէջ: Նախ և առաջ զգաց քա-
ւութեան և ուղղութեան կարևորու-
թիւն և պարտք. բայց չկրցաւ քաջաբար
առ ոտն կոխել մարդկային ակնածու-
թիւնն և քաւել իր յանցանքը: Ինքն
այնպէս կարծեց՝ թէ այլք կը մոռնան
'ի սպառ այն օրուան դէպքը: Չէր զի-
տեր ապերախտն՝ որ թէպէտ աշխարհ
լի է չարագործութեամբ, սակայն այս
իր ապականութեան մէջ իսկ՝ բարոյա-
կանի ինչ ինչ կէտերու՝ անողոք և ա-
մենախիստ պաշտպան և դատաւոր է:
Իւր առ հայրն ցուցած ապերախտու-
թիւնն՝ յայտնի է որ յաջող և երջանիկ
հետեանք չունեցաւ: Ա՛լ անկից վերջը՝

իր բարեկամներն սկսան զինքն իր ճշը-
մարիտ անուամբ՝ այս է Ռուսոսոյ կոչելը
զոր հարկադրեցաւ միշտ կրել, Բանա-
ստեղծն այս բանիս վրայ շատ տխրեցաւ.
Իր պաշտպաններն անիրաւ և աւելորդ
տեղ մեղ կ'ընդդիմադրեն՝ թէ խեղճ
երիտասարդն կ'ամաչէր իր հօրը կը-
պիտ, աւամիկ և ուրուեստաւորի վայել
կերպերէն և խօսակցութենէն. բանա-
ստեղծն այս դէպքէս վերջը՝ տեսաւ որ
ամէն մտրդ տարբեր աչքով կը նկա-
տէր զինքն՝ քոն ինչ որ յառաջ. բարե-
պաշտ և աղնիւ ընտանիք այլ ևս կը
խորշէին իրմէ, և յայտնի կը տեսնուէր՝
որ ամենամեծ յանցանաց կնիք մը կը
կրէր իր վրայ:

Հպարտութիւն և տխրութիւն՝ աւե-
լի ևս դառնացողին իր վիճակը. և քիչ
վերջը վերտառուչքիռնկներն շարագը-
րեց, որով և բազմամիւ նախանձորդ-
ներ ստացաւ. Ժամանակին փոփոխե-
լով իր կատակերգութեան յալող երջն
և փայն իսկ ընկաւ, վասն զի արձակ
էր. բանաստեղծը կարծեց թէ կրնայ
զայն կենդանացընել և յալողընել
ոտանաւորի վերածելով. սակայն իր
փափագին չհասաւ: Ուրիշ բազմամիւ
թատրոնական խաղեր ալ շարագրեց՝
բայց ամէնքն ալ մի և նոյն պաղ ընդու-
նելութիւնը գտան. և այսօր իր այս աւե-
լորդ և անօգուտ գրուածներն՝ դրեթէ
բոլորովին մոռացութեան մէջ թաղուեր
ընկըղմեր են:

Սակայն այս Ժամանակ բոլորովին
քոչուեր և առանձնացեր էր, բնակու-
թեան տեղն իսկ ծածկեր էր իր հօրէն:
Խեղճ կօշիկակարը՝ տխրութեամբ կնքեց
իր կիսնքը՝ առանց տեսնելու սրդին:

Հօրը մահուան լուրը երբ լսեց Յով-
հաննէս — Միկրտիչ Ռուսոսոյ՝ թողոց իր
սրտին խստութիւնը, խղճմտանքին ձայ-
նը՝ ջախջախեց զինքը և ներքին ամենա-
մեծ խռովութիւն կրեց: Բեկեալ խղճմը-
տանաց անընդհատ խայթէն՝ իմացաւ
որ հպարտութիւնն ինչ աստիճանի
կ'անարգէ և կը նուաստացընէ զմարդ:
Յիշեց հայրը, առ նա ունեցած պարտքն
և հօրը պատճառած նեղութիւններ.

ընն և վշտերն: Յիշեց դարձեալ հօրը
անգուլ աշխատանքը և ճիգը, որ զիշեր
ցորեկ կ'աշխատէր՝ որպէս զի կարենայ
իւր որդւոյն դաստիարակը գոհ ընել,
այս է՝ վճարել զպրոցական ընթացքն. ու
րոյ պտուղը փոխանակ քաղցրութեամբ
ժողովելու՝ դառնութեամբ հնձեց: Ե-
րազի նման նորոգուեցան մտաց մէջ՝
իր մանկութեան տարիներն, առաջին
խաղերն, խնամքներն, փաղաքշանքն,
մէկ խօսքով՝ բովանդակ անցելոյն յի-
շատակը՝ պատկիրացաւ իր մտաց և յի-
շողութեան առջև: Այս ամէն բան խոր-
հրդածեցն վերջը՝ ուղեց քաւել իր
յանցանքը. բայց այլ ևս ժամանակը
չէր և չէր կրնար. հայրը մեռեր էր ընդ
նախատանգը. այլ ևս չկար ձայն մի՝ որ
կարենար ըսել. Արդէն մոռցեր եմ, որ-
դեակ, անցածը: — Ո՛հ, որքան ցաւալի
է՝ երբ երկու անհաշտ սրտերու մէջ
մահն կ'ընդմիջէ:

Այո, ուղեց քաւել. բայց ինչպէս
կարելի է քաւել առանց զոհի և մահա-
ցուցման անձին: Աստուած միայն՝ իր
գործած այս գէպքին մէջ՝ Աստուած մի-
այն՝ ի սպառ չէր վշտացած. այն Աստուա-
ծը՝ որ իր ամենասուրբ բերանով պա-
տուիրեց թէ « Պատուեա՛ զհայր քո և
զմայր, զի երկայնակեաց լիցիս ՚ի վե-
րայ երկրի », այս Աստուածն եղաւ մեր
տարաբաղդ անձին ապաստանարանն:
Յիրաւի տղօթեց, և իր վշտացեալ սիր-
աը մխիթարելու համար՝ սաղմոս և տյլ
սուրբ դրեանք սկսաւ կարգաւ. Քիչ վեր-
ջը՝ շարագրեց իր հռչակաւոր Սրբազան
տաղերգուչքիռնկը. և ժողովուրդը զտր-
մանալով իր այս հրաշալի՝ առղիւն
վրայ՝ ցաւք սրտի կը կրկնէր. « Բայց
ափսոս որ այս բեղուն հանճարաւորն՝
այնպիսի վատութիւն մի գործեց »:

Բայց Ռուսոսոյ այլ ևս՝ չէր կրնար
բնակիլ իր հայրենեաց՝ այս է Գաղղիոյ
մէջ. Քիչ մը վերը ըսինք որ բանաստեղ-
ծըս՝ կատաղութեան տտեն բազմութիւ
վերտառուչքիռնկեր հրատարակեց. և
իր յանցանքէն վերջը՝ ինքնին իր անձին
վրայ ծանրանալով՝ Պրոկոպ (Procopé)
սրճանոցը յոճախող մատենագրաց

ընկերակցեցաւ : Շատերը կը վախէին ,
 և կ'ատէին զինքը իր խայթող և կծու
 կերպին և գրութեան համար կ'ամբու
 տանէին թէ հրապարակաւ իր գոված
 և շողջորթած անձինքն՝ ՚ի ծածուկ կը
 գատապարտէ և կը ջախջախէ : Ահաւոր
 մրրիկ մը ելաւ իր դէմ : Բարիգու մէջ
 նոյն ժամանակ՝ բազմաթիւ անուան
 արկ տաղեր և երգեր կը շրջէին , որք
 ուղղեալ էին ընդդէմ արքունի բարձր
 աստիճան անձանց : Այս տաղերն՝ յա
 ճախակի կարգացուած , երգուած և ծա
 փահարուած էին Պրոկոպ սրճանոցին
 մէջ . կ'ըսէին թէ Ռուսոյի գործն է , և
 թէ ինքն է գլխաւորն և հեղինակն՝
 մինչդեռ բուն յանցաւորք՝ անծանօթ
 էին . և որովհետև ոչ որ խոստովաներ
 էր՝ այս սթահակութեան գործն Ռուս
 սոյի վրայ ձգեցին : Ընդունայն տեղ
 ժխտեց և ինքզինքը պաշտպանեց . ոչ
 որ հուստաց , և 1712ին Գաղղիսյէն
 արքորուեցաւ :

Նախ և առաջ թափառեցաւ ՚ի Գեր
 մանիա՝ ուր այն ժամանակ ոչ որ գաղ
 զիերէն կը խօսէր : Սակայն վիեննայի
 մէջ՝ բաւական յայողութիւն գտաւ :
 Ռուսոյի անունը արդէն տարածուեր
 էր իր սրբազան տակերգութեամբ՝ ս
 բով և նոյն քաղաքին մեծամեծներէն
 մանք՝ մարդասեր հիւրընկալութեամբ
 ընդունեցան զինքը . բանաստեղծն ալ
 քիչ մը մխիթարուեցաւ՝ տեսնելով իր
 բաղդին յաջող ընթացքը :

Ռուսոյի հիւրընկալուաց գլխաւորն
 էր՝ Լիւք Տը վէնիթիմիլի կաման , որ
 սզնուատուհմ Գաղղիացի մ'էր , և բա
 նաստեղծին պաշտպանն եղաւ . բանա
 ստեղծն ալ առ պաշտպանն ունեցած
 պարտքը ցուցնելու համար՝ շարա
 գրեց իր երախտագիտոռքիռն՝ հուշա
 կաւոր տաղերգութիւնը : Աքսորեան
 միտքը քիչ մը զբաղեցնելու և սիրտը
 մխիթարելու համար՝ մտաւ այս նորա
 կազմ՝ ընկերութեան մէջ՝ որ զինքը
 գրկաբայ ընդուներ էր . բայց կը պակ
 սեր իրեն ընկերական և միաբանական
 ողինկամաց կամաց կորսնցուց իւր քը
 ռիստոնէական սկզբունքներն և զգաց

մունքներն , սկսաւ գարձեալ խայթող
 և կծու վերատուութիւններ հրատարա
 կել , և օրէ օր հոս ալ իւր թշնամիներն
 բազմացընել : Եւզինէոս իշխանն՝ որ
 իրեն այնչափ բարիք ըրած էր՝ զինքը
 երեսէ ձգեց , և արժանավայել ազ
 դարարութիւն մ'ալ ըրաւ Ռուսոյի ,
 ըսելով՝ թէ կը պակասի ՚ի քեզ անկեղ
 ծութիւն : Ռուսոյ տեսնելով՝ որ վիեն
 նայի մէջ ալ իւր գէշ անունը տարա
 ծուեցաւ՝ թողուց զԱւստրիա և անցաւ
 ՚ի Պրիւքսէլ 1722ին , յանձնարարական
 նամակներով : Տը Բրիէ մարգիշն՝ որ
 Աւստրիոյ լիազօր դեսպանն էր՝ ընդու
 նեցաւ զինքը , իւր յատուկ պալատին
 մէջ բնակութեան տեղ տուաւ , և ա
 մէն ջանք ըրաւ՝ որպէս զի Ռուսոյի
 ախորժելի ընծայէ Ստորին Նահանգաց
 բնակութիւնն : Բայց Յովհաննէս-Մը
 կըրտիչ Ռուսոյ՝ իր սրտին ցած և տամբ
 զի զգացմանց հետեւելով՝ Տը Բրիէ մար
 գիշին հոգն ու խնամքն լաւ ըմբռնեց ,
 և իւր ապերախտութեան ցոյց տուաւ՝
 դեսպանին դէմ գրելով : Խնդիր մը
 ծագեր էր ընդ մէջ դեսպանին և Պօն
 նըվալ կոմսին՝ որ սքսորուած էր . բա
 նաստեղծը կոմսին կողմը բռնեց , և որ
 պէս զի զդեսպանը Եւզինէոս իշխանին
 աչքէն ձգէ՝ իրեն դէմ գրեց . Բայց այս
 դէպքիս մէջ ալ՝ գարձեալ Ռուսոյ կոր
 սընցուց . վասն զի դեսպանին պալատէն
 վաճնտեցին զինքը :

Բայց գարձեալ շուտով մխիթարուե
 ցաւ , այս անգամ՝ ալ գեռ բաղդը կը
 ծիծաղէր իր վրայ : Տ'Արէնպէրկ դուք
 սըն՝ մեծ սիրով ընդունեցաւ զՌուս
 սոյ , նոյն իսկ իրեն սեղանակից ընե
 լով : Այն ժամանակի մեծամեծ ան
 ձինք՝ գիտնական մատենագրաց բա
 րեկամ էին : Գքսին միջամտութեամբ՝
 Ռուսոյ իւր ամբողջ գրուածոց տպա
 գրութիւնը ծախեց Լանտրայի գրավա
 ճառի մը՝ տասն հազար սկուտի : Այս
 գրամագրութիւն շահու գրաւ Օսթէնաի
 ընկերութեան դրամատան (Banque)
 մէջ՝ հարիւրին տասն շահով : Բայց նաև
 հոս ալ անախառ ամբարտաւանութիւնն
 տիրապետեց իր վրայ : 1726ին ընկե

բութեան անանկանալովն՝ կորսնցուց Ռուսոյ իր գրամագլուխը ։ Պօնըվալ կոմսին հեաշատ ընտանի էր, որ ինչպէս ըսինք՝ սքսորեալ էր, և ահ և սարսափ կ'առթէր իր ընթացքով՝ բարեկարգ ընտանիքներու ։ Նոյն ատենները Պօնըվալ՝ որ Եւրոպայի ամէն արքունեաց մէջ անկարգ գործեր ըրած էր, և միշտ սնկրօն և անբարոյ կեանք մ'անցուցեր էր, Ստորին նահանգներէն ալ սքսորուելով Տաճկաստան քաշուեցաւ, և ՚ի կնիք իւր ամէն գայթակղութեանց և անկարգութեանց՝ հաւատքը փոխեց՝ սյլադեմ կրօնք ընդունելով ։ Ռուսոյ ալ զրկուեցաւ իր սերտ բարեկամէն, որով և առանձին, անոք ու անօգնական մնաց ։

Այս մեծ բանաստեղծին վրայ մեր ամէն պատմածները՝ կը նկատեն իր բարոյական կեանքը ։ Եթէ քննէինք իւր յարգն և արժանիքն իւր բանաստեղծ, անշուշտ պիտի պաշտպանէինք մենք ալ լա հարբի վճիռն՝ որ զՌուսոյ առաջին կը դնէ քնարերգակ բանաստեղծից մէջ ։ Բայց մենք հոս՝ իր գիտութեան արժանեաց վրայ չենք խօսիր ։ Երբեք թողունք զբանաստեղծն՝ և նրկատեղք զինքը իրբն սոսկ մարդ ։

Լուդովիկոս Ժ'իւն մահուրէն վերջը՝ թոյլ տուին իրեն՝ որ կարենայ Բարիզ դառնալ ։ Տէրութեան խնամակալը 1717 ին ալ գրեց էր իրեն՝ որ կրնայ Գաղղիա մտնել ։ Բայց սքսորելոյն հրպարտութիւնն գոհ չեղաւ միայն այս շնորհքով և թոյլտուութեամբ ։ Կը պահանջէր որ այն ամբաստանեալ տաղերգութիւններն զարձեալ աչքէ անցընեն՝ և զինքը արդարացընեն ։ Բայց պատշաճ չգատեցին զարձեալ կրկնել այն անուանարկ գրուածներն ։ Ռուսոյ ալ հպարտութեամբ Գաղղիայէն հեռու կեցաւ՝ գիտելով որ եթէ Բարիզ դառնայ՝ ոչ ոք զինքը պիտի ընդունի, բայց երբեմն երբեմն քիչ մը ատեն կը ճանապարհորդէր ՚ի Գաղղիա ։ Գիմեց առ մեծամունն Ռոյլէն, որոյ շատ անգամ այցելութիւն ըրած էր, և այս մատնագրիս ձեռքն ուզեց

յանձնել իր կտակը ։ Իր կտակին մէջ վերստին կը ժխտէր այն տաղերգութիւնքն ։ Ռոյլէն շատ կարեկցելով բանաստեղծին վրայ, և յիշելով միանգամայն աստուածաբանից այն վարդապետութիւնն՝ զոր լամարդին կը բացատրէ իր տողերուն մէջ՝ թէ « Ուպաշաւն է երկրորդ անմեղութիւն », հաւատաց որ Ռուսոյ անգէտ է այն գրուածոց, բայց արդիւնք զինքը՝ որ չամբաստանէ զՌոյլէն՝ իրբև հեղինակ այն գրուածոց, ինչպէս որ գրեց էր բանաստեղծն իր կտակին մէջ ։

— Կրնաս, ըսաւ իրեն Բարիզու Համալսարանին տեսուչն, կրնաս ինքզինքդ արգարացընել՝ ըստ դատութեան քու խղճմտանացդ, բայց ուրիշին վրայ ձգել այս ամբաստանութիւնք առանց յայտնի փաստերու՝ սարսափելի զրպարտութիւն է ։

Նոյն օրը Ռուսոյի հիւրընկալը՝ զբանաստեղծը պատուելու համար՝ քանի մը մեծարելի բարեկամներ սեղանի հրաւիրեց էր ։ Ռոյլէն՝ իր այս փառաւոր և բարձր վիճակին մէջ միշտ պարզ և չտփարու էր ։

— Կը տեսնես այս դանակները, սեղանի նստելով՝ ըսաւ բանաստեղծին, այժմեան սովորութեան համեմատ շինուած չեն ։ Բայց կը գործածեմ՝ և կը յարգեմ իսկ զայնս՝ վասն զի հայրս իր ձեռքով շինեց է զաստիք ։

Ռոյլէն և ոչ իսկ նախագահից և պոլտոնէից առջև կամայէր խօսակցելու իր հօրը վրայ՝ որ բարեպաշտ և պարկեշտ դանակագործ մ'էր, և չէր շտապուներ, այլ երախտապէտ սրտով կը պատմէր թէ հայրը քանի անգամ կորած, ծառ և ծամժմած դանակներն չտկեր և նորոգեց է՝ միայն իր ընտանեաց պիտոյքը հոգալու և զինքը դաստիարակելու համար ։

— Ո՛հ, Աստուած իմ, յաւել զիս նական անգղիացի մը՝ որ հրաւիրելոց թուոյն մէջն էր, մեծամեծ անձինք, երեւելի ծագման և ազնուատուհմութեան կարօտութիւն չունին ։ Լինարա յի ամենահաշակաւոր բանաստեղծն ։

ըէն մին՝ կօչակարի մը որդի է, և կ'ըսեն թէ գիրք շարագրելէն առաջ՝ կօչիկ շիներ է, և սակայն նոյն բանաստեղծն այնչափ մեծասիրտ է՝ որ չի աւանչեր իր ծագմանը վրայ :

Այս խօսքերուս վրայ Յովհաննէս — Մկրտիչ՝ Ռուսոյ շառագունեցաւ և ըսկըսաւ գողալ . փոխեց խօսակցութիւնը և վերջապէս բերաւ իր տխուր դատաւանին վրայ :

Իր դիմաց ճաշող ծանրագլուխ նախագահին հարցուց՝ թէ արդեօք իր դատակնիքն դարձեալ քննելու և զինքը արդարացընելու յոյս կար :

— Տասնուվեց տարի վրան անցնելէն վերջը՝ դժուարին է պատասխանեց ատենակալն . այս գործս՝ տղմէ՝ ի տիղմ՝ թաւալել կ'ըլլայ :

— Տաղերգութեանց մէջ անուանարկ եղած ընտանիքներն անշուշտ կը հակառակին այս դատաստանին, վրայ բերաւ ուրիշ սեղանակից մը . բայց եթէ գարձեալ քննուի ինչ պիտի շահիս արդեօք :

— Ինչ պիտի շահիմ իմ անմեղութիւնս պիտի հաստատեմ :

— Ինչ կերպով . դարձեալ պիտի ժխտե՞ս քու տաղերգութիւնքդ :

— Այո, ստոյգ . այն գրուածները ես չեմ ճանչեր, իմն չեն :

— Ստոյգ գիտցիր՝ որ քեզի չեն հաւատար, կրկնեց ատենակալն . ուրիշ փաստեր և վկայութիւններ պէտք են : Ես քսան անգամ այս խնդրոյն մէջ մտեր եմ :

Երբ ատենակալը քիչ մը կանկ առաւ, պուտ մը գիւնի խմեց և խօսքն առաջ տարաւ .

— Քեզի պիտի ըսեն՝ թէ միշտ ձախող դիպուածը կը ժխտուի : Քու՝ մը բազ յաճախ կր'ընտա՞ծը դարձեալ պիտի ըսես « իր հայրը մերժեց՝ կրնայ իր որդիքն (երկուներն) ալ մերժել » :

Այս ահաւոր խօսքերն կայծակի պէս իջան մեր տարաբաղղ անձին գլխուն վրայ : Գաւալից հառաչանք մի արձակեց, զուլսը խոնարհեցուց կուրծքին վրայ : և ստիպուեցան զինքը սրահէն

դուրս հանելու : Տեսնելով դարձեալ որ Բարիզ՝ ուր իր յանցանաց յիշատակը միշտ անմուտց էր, իրեն համար հիւրատեաց էր, երրորդ օրը մեկնեցաւ ՚ի Պրիքսէլ :

Քիչ մը վերը ինչպէս որ ըսինք՝ այս քաղաքիս մէջ ալ շատ քիչ բարեկամ ունէր . բայց հանճարաւոր անձինք՝ ՚ի Պրիքսէլ անօթութեամբ չեն մեռնիր : Հին աղնուատոհմ ընտանիքներ մեծ պատիւ կը համարէին՝ քովբնին մատենագիր սնուցանելը : Տ՝ Արէնպէրկ դուքսն՝ բաց յայրոց՝ Ռուսոյի տարին 1500 Ֆր . թոշակ կապեր էր : Բայց բանաստեղծս՝ պիտի կորսնցընէր քիչ ժամանակէն այս աղնուատիրոջ դքսին անշահասէր օժանդակութիւն իսկ : Վոլթէն ալ Պրիքսէլ եկեր էր դատաստանի պատճառաւ, աքտորեալ բանաստեղծը՝ կարգաց Վոլթէնի առջև իր առ Յաջորդութիւն ուղղեալ առջն՝ որ կը սկսի այս անհաճոյ և խայթող կիսատողով . « Կոյս չե ևս ծնեալ . . . » :

Այս ահամայ՝ այլ կատաղի բառի խաղն շատ ծանր եկաւ հանճարաւոր ունկնդրին, որ առանց քաշուելու անկըրթութեամբ ըսաւ բանաստեղծին — կը վախեմ որ քու Յաջորդութեան տաղք իր նպատակին պիտի չհասնի : Այս վայրկեանէս աքտորեց թէ չհամարցաւ Վոլթէնի հետ . բայց վոլթէն վըրէժն առաւ իրեն սենեկապան ծառայաւանելով՝ Ռուսոյի հօր եղբոր որդին :

Քիչ յետոյ Յովհաննէս — Մկրտիչ հրատարակեց լրագրի մը մէջ թէ Վոլթէն իր վրան շատ անիրաւ զրպարտութիւններ ըրեր էր՝ իր պաշտպան զքսին : Տ՝ Արէնպէրկի դուքսը իմանալով որ իր գաղտնի թվովակցութիւնքն իսկ յայտնի են Ռուսոյի, և թէ բանաստեղծին պատճառաւ ինքն կը վատահամբաւի, մերժեց զինքը իր սերտ բարեկամութենէն : Այս բանիս վրայ Ռուսոյ շատ զայրացաւ . նստի և առաջ մերժեց և չուղեց ընդունիլ իր թովորական տարեկան թոշակը, բայց վերջը ստիպեալ ՚ի պիտոյից՝ որոշեց ընդունիլ զայն դարձեալ և բնակիլ զքսին պալատան մէջ :

Չախորդութիւնն, նուաասութիւնն և այլ շատ տեսակ վշտեր՝ առաջնորդեցին գարձեալ զփուսայ քրիստոնէական ըզգացմանց, իր կենաց վերջին տարիները՝ ոչ երբեք գլորեցաւ իր սովորական ախտից և մարտիկեանց մէջ, Շատ տեսակ մահացումամբք քաւեց իր յանցանքներն, և բրիտոնէաբար մեռաւ. ոչ եթէ ինչպէս կ'ըսեն ոմանք Ղա ժր. նէք գիւղին մէջ՝ այլ 'ի Պրի. քսէլ՝ Տ՝ Ա. րէնպէրկի պայտաին մէջ:

Այս հուշակաւոր և միանգամայն տարաբաղդ տնձս կիբեց կեանքը 1741ին, մարտ 17ին: Երբ իր մահուան լուրն 'ի

Բարիզ հասաւ՝ մեծ անունն փլուծն այս խեղճ բանաստեղծին՝ տապանագիր մը շինեց՝ որ շատ հուշակաւոր է, և զոր շենք կրնար աստ չիշխատակել:

« Բուսոյ՝ մեծն ոյն և շարաբաստ
 « Մահահանդիտան 'ի քուն կայ աստ.
 « Բրեանդ եկաց նըմին դամբան,
 « Բարիզ նախկին իւր որորան.
 « Չհասարակաց տիոցս՝ ետես
 « Ամն անդրագոյնըս քան ըզկէս.
 « Ընդ երեսունն՝ ինքեան զարթոյց
 « Բիւր նախանձորդս աստեղն 'ի ցոյց.
 « Իսկ երեսուն միւս այլ շըրջան՝
 « Հանուրց է գութ կարեկցութեան »:

ՎԱՆՆ ԷՅՔ ԵՂԲԱՐՑ ԳՈՐԾԱՏՈՒՆՆ

Կանտ քաղաքին՝ ֆոթրը կոչուած մեծ հրապարակէն քիչ հեռու՝ արջառոց և թռչնոց վաճառատեղոյն փողոցին մէկ անկիւնը՝ նորաչէն ասն մը շքեղ ճակատն կը տեսնուի, որոյ առջևի որմին մէջ տեղը՝ երկու դրուագեալ բուրակներ կան, որք կը ներկայացընեն վան էյք եղբարց պատկերը: Ստուգիւ այս տան մէջ՝ չորս հարկուսարի առաջ երկու անմահ անձինքս՝ իրենց հրաշալի գործերով՝ կը փառասորէին Տայրենի երկիրը. և յիրաւի, այս բնակութիւնս պելճիական գեղարուեստից դարոցին առաջին և զլիսաւոր հանդիսարանն էր, և հոս առաջին անգամ նկարուեցան իւզակազմ պատկերներն: Իրենց գործատունն՝ զոր պէտք է յարգել իբր սըրբարան գիւտութեան՝ հին վիճակին մէջ չէ մնացած, այլ փոխուեր է 'ի շքեղ և 'ի փառագարդ սրահս: Այս գործատան մէջ Հուպէրդ և Յովհաննէս վան էյք եղբարք՝ անուննին կ'անմահացընէին:

Ա

1420 տարւոյն մայիս ամսոյն գեղեցիկ օր մը՝ երկու անձինք, և կամլաւ բսելով՝ երկու արուեստագէտք՝ ընդարձակ գործատան մէջ կ'աշխատէին: Ա-

ռաջինն՝ որ յիսունըչորս տարեկան էր՝ քաղցրաբարոյ կը թուէր, բայց միանգամայն ծանրախոհ և վշտացեալ. այս անձն էր Հուպէրդ վան էյք: Իսկ երկրորդն՝ աւելի երիտասարդ՝ քսան ու հինգ տարեկան, և անշուշտ ոչ համաձայր եղբայր առաջնոյն, քաղցր բնատրութեամբ և վառվռուն աչքերով՝ Հուպէրդի եղբայրն և աշակերտն էր: Մեծ քարատախտակի մը վրայ՝ կը շփէին շինուելիք պատկերի մը չափակցութիւնները, գունոց խառնուրդը և անկից յառաջ գալիք արդիւնքն:

Այս շինուելիք պատկերին նախագիծն ալ անմիջապէս քովերնին՝ դետնին վրայ տարածուեր էր: Քսանուեր կու տարեկան երիտասարդ և գեղեցկատեսիլ օրիորդ մ'ալ սրահին մէջ կը դտնուէր. ինքն ալ անշուշտ նկարիչ էր և այս աշխատութեանց մէջ մասնունէր: Այս օրիորդս կը կոչուէր Մարգարիտ վան էյք, և էր քոյր վերոյշեալ նկարչաց:

Մարգարիտ ալ Հուպէրդի եղբոր՝ Յովհաննիսի աշակերտն էր՝ սրտակից և արուեստակից իր եղբարց: Միշտ մերժեց ամուսնական կիճակը, նախ և առաջ՝ նախադաս համարելով քրիստոնէական կուտութիւնը, և յետոյ՝ որպէս

զի լիուլի ազատութեամբ կարենայ ըզ-
բազիլ սրբազան նկարչութեան :

— Այս մեծ շքեղ և գեղեցիկ տախ-
տակն, ըսաւ Հուպէրդ Վան էյք, ինչ-
պէս կ'երևակայեմ՝ պիտի ունենայ տա-
սուերկու բաժանմունք :

— Շատ լաւ, պատասխանեց քաղ-
ցրութեամբ Յովհաննէս, տասուերկու
տարի կ'աշխատինք :

— Տասուերկու տարի. շատ երկայն
է ինձ համար, կրկնեց Հուպէրդ. Աս-
տուած պէտք է որ պարգևէ ինձի այս
տարիներս : — Ո՛հ, ըսաւ Մարգարիտ,
Աստուած՝ չի զլանար այս պարգևս քու
հանճարիդ և մեր պաշտանաց. գիտէ
Աստուած որ քու վրձինդ նուիրեալ է
միայն իր փառաց : Այո՛, եղբայր, շատ լաւ
ըմբռներ ես՝ որ այս երկնապարգև հան-
ճարն՝ պէտք է միշտ իր աչաց առջև ու-
նենայ իր ծագումը քու գործերդ ՚ի փա-
ռաբանութիւն և ՚ի գովութիւն Աստու-
ծոյ ըրեր ես և պիտի ընես : Յետոյ, եղ-
բայր, շատ չես յոգնիր, Յովհաննէսն և
ուանդեամբ կ'օգնէ քեզի, և աշակերտ-
ներդ ալ կ'աշխատին

— Ո՛չ երբեք աշակերտք. այս գերա-
զանց գործին մէջ միայն վարժապետք
և քաջահմուտք, ազադակեց Հուպէրդ :
Յովհաննէս միայն կրնայ այս տախտա-
կին վրայ վրձին գործածել, և ես ալ իր
ձեռքը կ'օւղղեմ :

— Իսկ ինձ, կրկնեց Մարգարիտ, կը
թողո՞ւս որ գէթ գոյները փչրեմ :

— Այո՛, սիրելի քոյր, պատասխա-
նեց Հուպէրդ՝ տխուր ծիծաղով. մա-
նաւանդ դունոց գաղանիքն ալ գիտես :

— Այս գաղանիքս՝ ըսաւ Յովհաննէս՝
կը խռովէ մեր արուեստակիցքը : Գի-
տեն որ մեր գոյներն վուչի եղի մէջ լու-
ծուած են, բայց գիտութիւննին այս-
չափ է : Այս գաղանիքս անշուշտ մեր
անունը կ'անմահացընէ :

— Սակայն այս պարզ գիւտիս անմա-
հութիւնն կը նուազի, յաւել պաղու-
թեամբ Հուպէրդ, եթէ մեր պատկեր-
ներն գէշ լինին Բայց տասուերկու
տարի, կրկնեց ծանր ձայնով . . . Եւ սա-
կայն չի նեղիք ընդարձակ պատկերնիս՝

կը տեսնեմ ահա աշտցս առջև, կը կեն-
դանանայ ահա, կը նկարուի և կը կա-
տարելագործի . . . Ո՛հ, որչափ սրբն-
թաց և պատրաստ է մտածութիւնն : —
Մտածութիւնն՝ յարակից ընդ հոգւոյ՝
աննիւթ և գիւրաշարժ է, բայց ձեռքն՝
նիւթ է, և անգամ այն մարմնոյն՝ որ
մարդուս անկմանէն վերջը դատապար-
տուեք է ծանր և տաժանելի աշխատու-
թեանց . . .

Երբ գեռ խօքը կը շարունակէր,
զանգակի ձայն մը լսուեցաւ : Մարգա-
րիտ վար իջաւ. երկու արուեստաւոր
եղբայրք բնաւ չխռովեցան. գիտէին որ
Մարգարիտ՝ ոչ զըք կը թողուր աշխա-
տութեան սրահը գալու՝ գիրեմք խռովե-
լու : Քոյրերնին երեցաւ խկոյն՝ որոյ
ետեէն կու գար երիտասարդ պարոն
մը, որ ամենայն զգուշութեամբ կը քա-
լէր, կարծես թէ կոխած յատակը կը
յարգէր : Այս երիտասարդ անձս կը
կոյուէր ծոս տը վից, պարոն ֆամելի,
և կանտ քաղաքին աշնուական ցեղե-
րէն : Անբաւ հարստութիւն ունէր և
և վեհանձնութեամբ կը բաժնէր իւր
բազը՝ հուշակաւոր արուեստաւորաց
ինքն յանձներ էր վան էյք եղբայրց այն
մեծ աշխատութիւնը, և որ պիտի լինէր
գլուխ գործոց փլանդրիական դպրո-
ցին, և նորագիւտ նկարչութեան :

Այս աշնուականս՝ մտտեցաւ պատ-
կերին ծրագրին :

— Այս գործս յուսացածէս ալ աւե-
լի մեծ պիտի լինի, ըսաւ :

— Այո՛, շատ մեծ պիտի լինի, կըրկ-
նեց Հուպէրդ : Բայց, պարոն, լինցընելու
համար տասուերկու տարի պէտք է. և
հիմա կը միջապէս այս տարիներուն
վրայ կը խօսէիք :

— Տասուերկու տարի . . . Այն ատեն
ձեր որոշած վարձը պիտի չբաւէ. կը
կրկնապատկեմ. և նոյն իսկ 12 հազար
ֆիօրին՝ ուղածիս պէս զձեզ չի վարձա-
տրեր :

Երկու եղբայրք թեթև մը ծուեցան :
— Ահաւասիկ կանխիկ կը վճարեմ՝ ձեզ
հինգ հարիւր ֆիօրին, որ կրնայ ձեզի
օգտակար լինել : Եւ ինչպէս արդէն զի-

տէք, երբ պէտք լինի՝ քսակս միշտ ձեզի համար բաց է :

— Բայց, քոյր իմ, միթէ ստակի պէտք ունի՞ր... հարցուց Յովհաննէս առ Մարգարիտ դառնալով, և քիչ մը շտապուհեալ Որիորդն ալ կարմրեցաւ . վասն զի արուեստաւորաց սիրուն կը վերաւորուի՝ նոյն իսկ եթէ իրենց գործոց արժանաւոր վարձք ընդունին : Սակայն իսկոյն հանդարտեցաւ . — և յիշաւի, ըսաւ, քիչ ատենէն մեզի դրամ պիտի պակասէր, և դեռ այս կազմածս իսկ չնք վճարած :

— Ո՛հ, կրկնեց յոս տը վից, այս մանր ծախքերն՝ իմ վրաս են, ես կը հատուցանեմ : կը կրկնեմ գարձեալ, իմ տուածս համարեցէք իբրև եղբայրական մասն : Իս ձեզի պարտական եմ :

Յետոյ իսկոյն խօսքն տուալ տարաւ՝ ըսելով . Գիտէք, ձեր ըրած գիւտն՝ մեծ յուզումն պատճառեց : Բոլոր արուեստաւորք ձեր ոճը կ'ուզեն գործածել, և բոլոր նկարներն հիմա իւղախառն են :

— Այս նկարներն աւելի երկայնի ժաւանակեալ իր տեսն, ըսաւ Հուպերդ :

— Այս գիւտս ձեզի պատիւ է : Իմ խորթ հայրս Հերոնիմոս ցոր լիւթ, որ կանտի առաջին ատենակալն է, քաղաքին պանդոկին արահներուն հին նկարները կ'ուզէ նորոգել, և դաշնագրեր է գուլիէլմ և Յովհան Մարթէնս նկարչաց հետ, բայց այս պայմանաւ՝ որ իւղախառն գոյնք պիտի գործածեն :

— Անշուշտ թէսփիլեայ ոճով պիտի ընեն, ըսաւ Հուպերդ՝ ոտքի վրայ կանգնելով . մենք մեր արուեստակցաց միայն այս մասը հաղորդեցինք : Ամէն անգամ որ տախտակին վրայ գոյն մը քաշեն՝ առանց չորնալու չեն կրնար ուրիշ մը յաւելուլ : Այս ոճս կը յարմարի օրինակողայ, բայց նկարչին համար՝ ոչ երբեք . վասն զի կը սառեցնուի երևակայութիւնը և կը մարէ հանճարը :

Յետոյ կարեց խօսակցութիւնը, վախելով որ իր գաղտնիքը չգտնեն, զոր պոչսփ զգուշութեամբ կը պահէր . (և կրսնն թէ կը կայանար հալած մոմի և իւրի բաղադրութեան մէջ) : Վերջը Հու-

պերդ կանչեց զյոս նախադին քով, և հարցուց :

— Տես, այս ծրագրին վրայ ըսելիք մ'ունի՞ս :

— Ոչ, բաց 'ի գովեստից, պատասխանեց երիտասարդ պարոնն : Սակայն որչափ բարձրութիւն պիտի ունենայ այս պատկերն :

— Տասնումէկ ոտք բարձրութիւն և տասնուչորս լայնութիւն : Վերի մասին միջավայրը զՀայրն Աստուած պիտի ներկայացնեմ . բազմեալ իւր գահոյց վրայ, պսակեալ յակնթօք և շափիղա, յիւք, զգետաւորեալ աստուածավայն յըքրութեամբ, մէկ ձեռքով զաշխարհ պիտի օրհնէ, միւսին մէջ պիտի դնեմ իր արքայական գաւազանը :

— Այս գաւազանը ոսկեայ պիտի նկարես, եղբայր . ընդհատեց Մարգարիտ :

— Բիւրեղեայ, պատասխանեց Յովհաննէս :

— Աղամանդեայ՝ եթէ կրնանք, յաւել Հուպերդ : Աստուծոյ աշակողմը պիտի տեսնես Սուրբ Կոյսը՝ բազմեալ 'ի գաւազայ, պսակեալ և ճառագայթարձակ . և յուսամ թէ մինչև հիմա տեսնուած գլխոց ամենէն աւելի գեղեցկին պիտի երկրպագես : Միւս կողմը զսուրբն Կարպետ՝ իր պաշտաման խստութեան ամենայն նշանք : Այս գիրքս իր ծընգաց վրայ պիտի փոտեղծմ, և այնպէս պիտի ընեմ՝ որ բնա տարբերութիւն չգտնես իրականին և պատկերելոյն մէջ : — Այս երեք բաժանմանց վարինն ամենէն ընդարձակն է, որոյ նիւթ պիտի լինի Յոյսնութեան մէջ նկարագրուած Գառնի երկրպագութիւնն . — գու ևս այսպէս խնդրեցիր : Այս մասիս մէջ երեք հարիւր դէմք պիտի նկարեմ : Չորս խումբ պիտի բաժնեմ սուրբերն և հրեշտակները, որք պիտի երկրպագեն լուսապատ Գառնի . լոյսն և հոգին իսկ վրձինիս պիտի հպատակեցընեն կուսանք, նախապետը և մարգարէք՝ աջ կողմն են . ձախ կողմը պիտի դնեմ առաքեալները, հայրապետներ, խոստովանողք, մարտիրոսք՝ իրենց յազմա-

կան արմաւենեօք: Հայրապետաց մէջ չեմ մտնար զսուրբն լիէվին՝ որ կանտ քաղաքին հօր պաշտօյանն է, և մեզի տլ օգնական լինի գործոյս յաճողութ լուն: Իսկ խորը՝ ինչպէս կը տեսնես՝ երկնաւոր երուսաղեմի լուսաւոր աշտաբակները կը նկարենք....

— Անտարակոյս, ընդհատեց Յովհաննէս՝ գառնալով առ երիտասարդն, դու որ այնքան ճանապարհորդեր ես՝ պիտի յիշես այս ճարտարապետութիւննրս: Բոլորովին նմանցընել ջանացինք Մասդրիխտի գեղեցիկ աշտարակաց....

— Բայց Մասդրիխտի աշտարակն երէն առելի թեթեւ և կատարեալ, ըստ Մարգարիտ:

— Մեկը ծներ ենք, պարոն, 'ի Մայսէք, ըստ Հուպէրդ, և մեր ծննդեան տեղէն՝ կը տեսնէինք այս աշտարակները՝ որ մեր վրայ խորին տպաւորութիւն ըրած են:

— Շատ լաւ, աղաղակեց ժոս. յիտուի, նկարիչ մը միայն իր զգացածը լաւ կը նկարէ. և Մասդրիխտի ճարտարապետըն ալ՝ անշուշտ իր դամբանին մէջ պիտի հպարտանայ՝ իրեն ըրած պատուիդ համար:

— Եւ, յաւել Մարգարիտ, կ'ըսեն թէ Ս. Լամպէր ինքնին սուրբ է այս գեղեցիկ աշտարակաց ծրագիրը....

— Յետոյ, ընդհատեց Հուպէրդ, չորս խումբ պիտի նկարեմք. և այս խմբերն պիտի ըստնանան 'ի հրեշտակաց, իրենց երաժշտական գործեօք: Սրբուհի կեկիլիա ալ այս խմբին մէջ պիտի գնեմ, և պիտի զծագրեմ իր գէլքը՝ ամենաճիշդ մեր սիրելի քրոջ՝ Մարգարիտի գեղեցկութեամբ:

Ազնուական պարոնն ալ քաղաքավարութեան համար ըսաւ թէ Լաւագոյնը չէիր կրնար գտնել:

— Իսկ այս խմբէն վարձուրի չհրետակաց խումբ մ'ալ պիտի գնեմ, որք չքեղ գրակալի մ'առլն պիտի երգեն: Թեւեւոր չեմ ուզեր նկարել հրեշտակները, վասն զի բոլորովին աննիւթ լինելով՝ օղոյ մէջ կենալու համար՝ նիւթական գործարանի պէտք չունին: — Աստ

մեր նախահայրն Աբամ պիտի նկարեմ, և իր քով զնախամայրն Եւա, որոյ մեղքն՝ մեր կորստեան միակ առիթ եղաւ.... — Երկնից վայելից արժանի թագաւորաց և իշխանաց մէջ՝ առաջին պիտի գնեմ՝ մեր Ս. Լուգովիկոս թագաւորը. յետոյ մեր հայրենակից քրաւարն Կոփրեան, և Փլանդրիոյ բոլոր թագակիր իշխանները: Միւս խմբին մէջ՝ որ կը ձեռնայ տասն ասպետներէ, ըստ արուեստաւորն ծիծաղելով, պիտի տեսնես իմ և եղբորս դէմքերն: Իսկ մընացած իւուճերն պիտի բաղկանան 'ի ճգնաւորաց և 'ի կրօնաւորաց:

— Մարիամ Մաքաղենացին պիտի մտնան, հարցուց ժոս:

— Ոչ. ապաշխարողաց խմբին մէջ պիտի գնեմ. և իր քովը պիտի նկարեմ իր անուշահոտ իւղին շիշը: — Իսկ վարի բաժանման մէջ՝ պիտի նկարեմ Մարգեղոսութեան խորհուրդը: — Հեռուէն պիտի տեսնուի ընդ աղօտ կանտ քաղաքն, յորում պիտի նշամարտի մեր սունն ու գործատունն: Իսկ ամենէն վարի մասը պիտի նուիրեմ, պարոն, քեզ և քու ազնիւ ընկերոյդ Իզապէլ լա տիկնոջ:

ժոս տը վից՝ կարծես դիւթեալ սիրով սեղմեց արուեստաւորաց ձեռքը, և իսկոյն անհետացաւ:

Բ

Երկրորդ օրը՝ Հուպէրդ, Յովհաննէս և Մարգարիտ՝ մեր ձեռնալով սուրբ Հաղորդութեան, առաւօտը կանուխ՝ ըսկըսան Աստուծոյ օրհնութեամբ՝ իրենց ծրագրած ամենամեծ աշխատութիւնը. և շարունակեցին այն յարատուութեամբ՝ որ յատուկ է միայն ամենամեծ արուեստաւորաց: Հուպէրդ ամէն անգամ Սըրբոց գլուխը նկարելէն առաջ՝ սուրբ Հաղորդութեան կը մերձենար:

Սակայն Հուպէրդ՝ փափագած տասուերկու տարին չկարողացաւ վայելել: Միայն առաջին չորս բաժանմունքը՝ որ պատկերին գլխաւոր մասն է՝ աւարտեցէին, երբ 1426 սեպտեմբեր 8 ին, Հու-

պէրդ վան է՝ յը՝ հիւծեալ վախճանեցաւ
'ի կանտ, թողլով իր հարազատայ՝ աւարտեալու այն գործը՝ զոր 'ի միասին սկսեր էին :

Այն ատեն կանտի բնակիչք՝ ցուցին իտալացւոց՝ որ իրենք ալ ունին բնտիր ճաշակ գեղարուեստից . վասն զի աւրուեստաւորին փառաւոր յուղարկաւորութիւն ըրին , և երկու դարու չափ՝ այս երևելի և կրօնասէր նկարչիս բազուկն և ձեռքը՝ հասարակաց յարգութեան և զարմացման 'ի տես զրին :

Յովհաննէս՝ լքեալ իր հարազատին մահուան համար, չկրցաւ այլ ևս վըրձինը բռնել . և եթէ Մադարիտայի անխոնջ խնամքն և խոսի անդադար աղաչանքն չլինէին, թերևս այս հուշակաւոր գլուխ գործոցն անկատար մնար :

Տասուերկու տարի վերջը՝ ժողովուրդըն կրցաւ զարմուտալ այս հանճարեղ գործին վրայ . որով և պատկերին վրայ արձանագրութիւն մի դրաւ՝ լատին տղերով, այս իմաստով .

« Հուպէրդ նկարիչն, որ իր արուեստակցաց պարագլուին է, սկսեր է այս գործս, զոր իր եղբայրն յանձն առեր է կատարելագործել, շարժեալ 'ի պարատանաց ժոռ տը վիցի : — Եւ յամին 1432, մայիս 6ին աւարտելով՝ դրուեր է 'ի տեսութիւն հասարակաց » :

Երբ ժոռ տը վիցի յանձնած այս գործը՝ հետաքրքիր աչաց տեսութեան դրուեցաւ, այս պատկերս եղաւ առիթ հպարտութեան կանտի բնակչաց, և մի 'ի հրաշալեաց քաղաքին : Քաղաքացիք մեծ պատիւ ըրին Հուպէրդ վան էյըի յիշատակին . բազմամիւ շքանշանօք պատուեցին իր Յովհաննէս եղբայրը . փիլիպպոս Գեղեցիկն ալ յարգուին կողց զինքը, և ժոռ տը վիցէն գնեց այս պատկերը : Եւ երբ կարոլոս Հինգերորդ՝ Սէն-Բաւոնի եկեղեցին նորոգեց, եկեղեցւոյն մէջ պղտիկ մատուռ մը շինեց, որ զեռ ցարդ կը կոչուի Մատուռ Գառն (Chapelle de l'Agneau), և հոն գետեղեց վան է՝ յը եղբարց պատկերը : կանտի բնակիչք այս մատուռն մէջ գետեղեցին Հուպէրդի օսկերտին :



Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն Ա Ռ Ա Մ Ք Ռ Ո Ւ Ս Ա Յ

Նոր փայտին՝
Սուր կացին :

Խոսքը նեա չէ,
Բայց կը փակէ :

Աւքը լաւ կը տեսէ .
Բնր ախտան՝ որ խածնէ :

Գետ է՝ կ'երթայ ցածուն, ճեղ,
Բայց թուփ ունի լեռան պէս :

Մէկտեղ զալ, մէկ ապրիլ . զոր շնք .
Հեռանալ, բաժնել . տան շնք :

Ամառ կուտէ,
Զւեռն ուտէ :

Մի կախիկ ամէն բան՝
Մի և եւոյ զամին վրան :

Պատուած աղաւտիք
Զուր չեն կանչուրտեր :

Մի մըտմտար տանը զին՝
Երբ կը գընա զբայցին :

Բանուարիք գործին ձեռք մի գարնր .
Բայց գործէն գըք նեառ մի բըռնր :